

ԱՆՔԱՏՆԵՐՈՒՆ ՄԱՀԸ

Մահն է որ մեզ կ'սփոփէ, աւա՛ղ, եւ մեզ կ'ապրեցնէ,
Ան նըլատակն է կեանին, ու միմիակ յօյսն է ան՝
Որ դիւրաջուր մը ինչպէս, կ'ոգեւորէ, կ'արթեցնէ
Եւ սիրս կուտայ ժալելու մինչեւ իրկունը օրուան։

Քողին տակէն փոքորկին ու սառոյցին ու ձինին,
Ան նըշոյն է քրքուցող նորիզոնին վրայ մրույլ,
Ռւղեցեսին ցոյց տրած օրեւանն է անուանին՝
Ուր կարենանք պիտի մենք ուտել, հանգչիլ, քընանալ։

Հրեսակ մ'է ան որ բարակ մասներուն մէջ նըմայիչ
Կը պահէ հունն ու ընորին երազներու երկնարոիչ,
Եւ կը տսկէ անկողինն աղբաս ու մերկ բազմութեանց։

Աստուածներու փառքն է ան, տեմարանն է միսրիք,
Զըֆաւորին քըսակն է եւ հընամեայ հայրենիքն,
Ան դուռն է մեծ անծանօք երկիններու վրայ բաց։

ՇԱՄԻ, ՊՈՅԼԵԴ

ԹՐԳՄ. Վ.Ա.Հ.Ա. ԹԷՔԻԵՍԱՆ

Ճ Ա Թ Ա Ծ Զ Ա Ն Գ Ա Կ Ը

Չմրան երկար գիշերներ ի՞նչպէս դառն է եւ ամուս
Մըսիկ ընել կըրակին մօս նարնատող, ծըխացող,
Մեր հեռամիտաց անցեալին տակաւ յառնելը առ յուս,
Ի ձայն զանգին որ կ'երգէ իր բարձունին մշշամօղ,

Ա՛ն, երանի՛ զանգակին որուն կոկորդն է ուժեղ
Եւ որ, սարինն իր մոռցած, միւս բաջառողջ ու միւս Ժիր,
Գիտէ իր կանչն երկիւղած եւ կ'արձակէ զայն անտեղ,
Զերդ ծեր գինուոր մը հոկող վրանին տակ՝ անձանձիր :

Մինչ իմ, նարած է հոգիս՝ եւր կ'ուզէ երգերովն
Իր լեցընել գիշերուան պաղ մթնոլորտը շուրջի,
Կը պատահի որ յանախ իր սըկար ձայնը լոռի

Երբ հուընդիւնը խորունի՝ վիրաւորի մ'որուն հով
Կայ արեան լին մ'ու իր վլրայ մեռելներու կան դէզեր
Եւ կը մեռնի՝ ընելով հոն մեծ նիզեր, աներեր . . . :

ՇՈՒՆ. ՊՈՏԼԵՅՈՒ

ԹՐՋԻ. Վ.Ա.ՀԱՅ. ԹՒՅԻ.Ե.Ա.Ն

